

ՄԵԼՔՈՅԻ ԿԻՒՐՆԵԱՆԻ ԲԱՌԱՎԱՇԱՐԻ

ՈՐՈՇ ՄԱՐՐԵՐԸ

ՊԱՐՈՅ ԱՂՊԱՇԵՍՆ

ՄԵԼՔՈՅԻ ԿԻՒՐՆԵԱՆ (գրական անունով՝ Հրանդ), կը պատկանի 19-րդ դարու ուժուունական թուականներու արեւմտահայ գրականութեան իրապաշտ սերունդին, որ, իրաւամբ, յայտնութիւն մը եղաւ իր ժամանակին, որպէս գրող։ Անոր ստեղծադործութիւնը եթէ չեղաւ իր ժամանակակիցներէն ոմանց չափ բերքառատ, ունեցաւ, սակայն, նորարական չունչ եւ ինքնատպութիւն։

ՄԵԼՔՈՅԻ ԿԻՒՐՆԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԴՈՐԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳԸ ցրուած կը մնայ ժամանակաշրջանի մամուլի էջերուն մէջ։ 1931 թ.-ին Բարեիզի մէջ՝ «Նահատակ Գրադէտներու Բարեկամներ» ընկերակցութեան կողմէ հրատարակուած հեղինակին «Ամբողջական Երկեր»ը, հեռու է անոր վաստակին ամբողջական վկայութիւնը ըլլալէ։

Հաւանաբար պատճառներէն մէկն ալ այն է որ Կիւրնեանի գրականութիւնը, իր ամբողջութեան մէջ, մնացած է համարեա չուսումնասիրուած։ Քիչեր լուրջ ուսումնասիրութեան կամ համապարփակ քննարկումի նիւթ դարձուցած են Կիւրնեանի ստեղծադործական ժառանգը, ուղին։

Ճիշդ է որ Կիւրնեան կոթողային երկեր չկտակեց հետագայ սերունդներուն, բայց, անպայմանօրէն գրօշակակիրներէն հանդիսացաւ գաւառական գրականութեան, եւ ուղի հարթեց դէպի նորավէպը, դէպի իրապաշտական շարժումը, դէպի «կեանքը ինչպէս որ է»ն։

Գաւառէն Պոլիս ինկած պանդուխտները՝ իրենց ցաւերով,

նիստուկացով, բարքերով ու հոգերանութեամբ, դարձան Կիւրճեանի զրականութեան հում նիւթերը:

Պանդուխտներու բազմութիւնը, որ պոլսահայ իրականութեան մէջ դարձած էր տիրական երեւոյթ, ինքնին կ'արտացոլացնէր զաւառահայութեան ճակատաղբին հետ կապուած տիսուր ու մոայլ իբրդութիւններ, յատկապէս ճնշող քաղաքական-լմիւրային աննպաստ պայմաններու մէջ:

Ահա այս տիսուր իրավիճակին մէջ ապրող պարզ մարդոց կեանքին նուիրուած բարախուն պատկերներ տուած է Կիւրճեան, չերմ սիրով ու համակրանքով տողորուած անոնց նկատմամբ:

Այս առընչութեամբ դիպուկ է այդ ժամանակաշրջանի կարկառուն գէմքերէն Գրիլոր Զօհրապի հետեւեալ խօսքը. «Պանդուխտ. բայց այս բառը կարելցութիւնը չ'արթնցներ իմ սրտիս մէջ. արդահատանքով չեմ նայիր անոր, այլ հպարտութեամբ. իմ պարծանքս է ան եւ ոչ իմ ցաւս»¹:

Պատահական չէր, ուրեմն, Կիւրճեանի հակումը դէպի պանդուխտները, շփումը անոնց հետ. եւ ան՝ կենդանի երանդներով ու յուզումնախառն զորովով ուրուագծեց պանդուխտն ու պանդութիւնը, որովհետեւ՝ քաջատեղեակ էր պանդուխտին առօրեային, խորապէս ուսումնասիրած էր անոր ներաշխարհը, մտայնութիւնը, ապլելակերպը: Ասկէ կու դայ անոր ինքնատիւլ զրականութեան իրապաշտ բնոյթը:

Կիւրճեանի արուեստին մէջ, խոցելի կարելի է նկատել այն, որ ան չէ կրցած խորանալ մինչեւ պանդուխտի կապանքներէն ձերբագատուելու ուղին: Եթէ նոյնիսկ փորձած է, ապա տափկա, գործնականօրէն, կամ պակասաւոր է, կամ՝ վիճելի:

Անչուչու, այս յօդուածին նպատակը չէ դրական վերլուծում մը փորձէլ, ոչ ալ ճշգել Կիւրճեանի տեղն ու դիրքը հայ զրականութեան մէջ, այլ ակնարկ մը նետել անոր լեզուի բառական շերտաւորումներուն վրայ:

Կիւրճեան, ինչպէս իր զրականութեամբ, նոյնպէս լեզուով, ունի իր առանձնայատուկ տեղը արեւմտահայ զրական լեզուի զարդացման մէջ:

Անոր լեզուին մէջ իրթնութիւնները, անկանոնութիւնները եւ բառերու անտեղի գործածութիւնը չունին աղաղակող կամ գերակշռող տեղ, թէեւ ժամանակի կնիքը ակներեւ է, մանաւանդ որ՝ անեղած էր հմուտ զրաբարագէտ, եւ կեղբոնական Վարժարանի մէջ ատեն մը նաեւ եղած է զրաբարի դասատու: Սակայն, ըլլալով իրա-

1. Գրիգոր Զօհրապ, Պանդուխտ, «Մասիս», 1893, թիւ 3992, էջ 307:

սպազմներու խմբակին ուղեկից ու աշխարհաբարի յաղթանակին հաւատացող, Կիւրճեան փորձեց իր լեզուն մաքրագործել «խորթ» ու «վնասակար» տարրերէ, առանց սակայն կարենալ ամբողջապէս ձեր-րազատուելու ատոնցմէ:

Այժմ տեսնենք թէ Կիւրճեանի լեզուն բառապաշարային ինչ-պիսի պատկեր կը ներկայացնէ²:

Ա. ՀՆԱՅԱԾ ԲԱՌԵՐ

Ոչ-որհամարհելի թիւ կը կազմէ բառերու այն խումբը, որ բառապիտութեան մէջ կ'ընդուրէ հնացած, կամ սովորական դործածութենէն դուրս ինկած բառերու կոյտր:

Բացարձակ պայման չէ որ նման բառերու գործածութիւնը սահմանափակուի հաղուաղէպ պարագաներու մէջ, կամ՝ հեղինակներու մօտ: Բնդհակառակը, այդ բառերէն ոմանք, որոնք աններելիօրէն կը մնան բառարաններուն մէջ «քնացածներ», կարելի է հետզհետէ դնել շրջանառութեան մէջ, ի հարկէ, իրենց ճշգրիտ դործածութեամբ ու իմաստով: Բայնք ոմանք, որովհետեւ բոլորը չեն որ ունին անհրաժեշտ կենսունակութիւնն ու աշխուժութիւնը:

Յամենայն դէպս, Կիւրճեանի լեզուին մէջ ինկող բառապաշարի այս խումբը, այնքան ալ խոցելի ու թերի չէ: Գործածուած բառերը, ինչպէս պիտի տեսնենք, շատ յաճախ ունին հնչեղութիւն, իմաստակութիւն ու հասկնալութիւն:

Տաղնապալից ու խոռվայոյզ հոգեվիճակը, դէպքեր նկարագրելու ու հերոսներ բնութագրելու դիմը, Կիւրճեանը յաճախ մղած են դէպի հայոց լեզուի բառապաշարի անսպառ զանձարանը, առանց հաշուի առնելու բառերու դործածելիութեան յաճախականութիւնն ու մատչելիութիւնը, յատկապէս ընթերցող լայն խաւերուն համար:

Ահաւասիկ նմոյչներ³.

«Մորթը քաշուած է, եւ ծերունուոյ մը խորշոմեալ ու երի-քացեալ (նիհարցած, հալումաշ եղած, էջ 21)⁴ կերպարանքն ունի»:

2. Ներկայ ուսումնափութեան համար օգտագործուած է՝ Հրանդ (Մելքոն Կիւրճեան), Ամբողջական երկեր, Փարիզ, 1931, հատորը, ուրկէ կատարուած են նաև բոլոր մէջըքերումները:

3. Փակագիծերու մէջ դրուած են ընդգծուած բառերու իմաստը, ապա օգտագործուած հատորի էջարիւը:

4. Մատնանշումի արժանի բառ մը երբ կրկին անգամ օգտագործուած է հեղինակին կողմէ, զայն կը յիշատակենք ծանօթագրութեան մէջ, միշտ փակագիծերու մէջ յիշատակելով օգտագործուած հաստրի էջարիւը: «Դեղնութիւն, քարշամուքիւն, առոյգ կենաց մէջ երիթացեալ (22) ծերութիւն»:

«Մանրիկ կայծերու պէս ցիրուցան մէր հորիզոնին վրայ՝ նշուլագեղ (գեղեցիկ նշոյներով դարդարուած, 25) համաստեղութիւնք կը յօրինեն» :

«Նաւապետներն յանձն չեն առնուր այդ անպէտ բեռներն իրենց նաւերու տախտակաշարին վրայ նետելու» :

«Տա՛ք տա՛ք զլուխներով եւ ծխաշունչ (ծուխ արտաշնչող, 63) կուրծքերով, տարուան բոլոր վիշտերն ու անձուկները կը մարեն այդ խնդութեան կրակոտ ժամերուն մէջ» :

«Եւ պէտք է ըսել թէ գուրսէն մարդիկ էլ չեն կարող եղանակել (երգել, 70)» :

Սրբազնին ժպիտները, ձառադէմ (խոժոռադէմ, 111) ուրուականներու պէս, ցնցած էին զինքը եւ համոզած ալ, ի ողա՛ռ չդիմելու սուրբերու» :

«...իր զլսուն վերեւ սաղարքուն (տերեւալից, 113) սստերը կ'երերցնէին մեղմիկ» :

«Իր վարպետը կ'ունենար, սիրով, ծնելասեր (ծնողասէր, 119) գթով պատրաստուած անդիր օրէնքի մը տակ» :

«Սրճարան, զրօսարան, ինքնահրաման (ինքնակամ կերպով, 119) պտոյտ, զինետուն, խսպառ արդիւեալ բաներ եղած են» :

«Ոմանք չքաւորութեան մէջ կը փտին, կէսք յուսահատութեան մէջ եւ այլք խառնակիցիկ (անբարոյ կեանք վարող, 121) դռներու վրայ» :

«Իր հրապուրանաց զօրեղ մասը... հայերէն նախադասութեանց հետ խառն հեշտալուր (դուրեկան, 133) արտասանութիւնն էր» :

«Բարեկամք ծանօթք եկած են՝ վերջին անդամ տեսնելու իրենց սիրելիներն որք վատիւ (վաղը, 135) կը մեկնին դէպի հայրենի աշխարհ» :

«...այդ «անբաններն» են, որ այսօր քանդուածոց ու մոխիրներու մէջ պատմական կեանք մը կը մշտնչեալորեն (յաւերժացընեն, 137)» :

«...ահա անբաններ որ իրենց քշնամադիր (նախատող, 137) բանաւոր յօդուածադրէն շա՛տ աւելի վեր են» :

«Անտարբեր կը նայի քարակուռ (քարակերտ, 141) որմէրուն» :

«Երկա՛ր վերարկու մը, համազդեստն այդ խենթանոցի, որ աւելի պատանք մըն է յիմարներու, կը պարածածկէ (ամբողջութեամբ ծածկէ, 141) զինքը» :

«Այս բեկրել (կտրտած, 146) կեանքին վրայ ճակատագիրը չէ կրցած ջախջախել երեք բան, կրօնքի սրբութիւն, անխառն բարոյական մը եւ տան սէր» :

«Բաստ երեւոյթին՝ հեղնութիւն մը երրեակ միութենէ շինուած քախջալս (չարդուած, 146) եղեղնի մը վրայ» :

«Ամէն երանդ դուրս կը ցատքեցնէ հոգեկան երեւոյթ մը բալուտ կամ քոնուտ (անձրեւու, 148), ջնջ կամ պարզ» :

«Սօսի պէս հասակացեղ (վայելչագեղ հասակ, 148), որուն դպած չէ երրեք պարտիզապանի մկրատը» :

«Եւ պարողները, դրեթէ այսահար (գիւահար, 174), թմբուկին աղեցութեսն ներքեւ՝ անդիտակ են իրենց ըրածին» :

«Կեանքին մէջ առաջին անդամն էր որ յուղարկ (յուղարկաւոր, 183) պիտի դար» :

«...ոչնչութիւնը պերճօրէն կը խօսի իր պոռացող ցրտութիւնով... կը փերիւետրուի (պճուուի, 204) այսօր» :

«Ծնողքին սրբանուէր (սրբազն, 212) պարտքն էր ողբագին չթողուլ իրենց սիրական տղեկի անմեղուկ հողին» :

Բ. ԳՐԱԲԱՐԵԱՆ ՏԱՐՐԵՐ

Զարմանալի պիտի ըլլար որ Կիւրճեանի լեզուին մէջ մուտք չդորժէին զրաբարեան տարրերը (Հոլովածեւեր, խոնարհման ձեւեր, բառեր, եւայլն) :

Գրաբարի ազգեցութենէն անմիջապէս թօթափուիլը այնքան ալ գիւրին պիտի չըլլար, մանաւանդ մէկու մը համար, որ եղած էր անոր հոգածու նուիրեալներէն : Կիւրճեան լաւապէս ըմբռնած էր թէ եկած է ժամանակը, երբ զրաբարը իր տեղը պիտի զիջի հետզհետէ տիրապետող աշխարհաբարին : Բայց, ան բոլորովին անտեսողն ու արհմարհողը չէր զրաբարը, այլ հաւատացողն էր, որ պէտք է օդտուիլ անկէ, այնքանով՝ որքանով ներկայ զրական լեզուին ձեռնտու էր ան :

Հաւանաբար, իր այս ճիշտ մօտեցումը մէկ կողմէ, եւ անհնարիութիւնը անմիջապէս անկէ ձերբազատուելու՝ միւս կողմէ, պատճառ դարձան որ Կիւրճեանի լեզուին մէջ, յարաբերաբար, տիրապետող տարրեր մնան զրաբարէն :

Եթէ ժամանակաշրջանի լուսարձակին տակ առնենք աշխարհար լեզուի զարդացումը, թերեւս Կիւրճեանի գործածած զրաբարիստոն լեզուն, այնքան ալ զարմանալի չնկատուի :

Յամենայն դէպս, խօսինք օրինակներով .

1. Զանազան հոլովաձեւեր

Որք — Յարաբերական գերանուն, ուղղական հոլով, յոդնակի (25, 73, 82, 84, 138) :

Որոյ — Յարաբերական դերանուն, սեռական հոլով, եղակի
(25) :

Որոց — Յարաբերական դերանուն, սեռական-տրական հոլով,
յոդնակի (31, 61, 65, 114, 118, 137) :

Զայնս — Յուցական դերանուն, հայցական հոլով, յոդնակի
(31, 56, 74, 125, 138) :

Զայդ — Յուցական դերանուն, հայցական, հոլով, եղակի
(35, 120) :

Միք — Անձնական դերանուն, ուղղական հոլով, յոդնակի (60,
77, 84, 143) :

Ոյք — Հարցական դերանուն, ուղղական հոլով, յոդնակի
(70) :

Պարտուց — Ու պարզ հոլովման անեղական բառ, սեռական-
տրական հոլով, յոդնակի (23, 97, 99) :

Գորովոյ — Ո պարզ հոլովման բառ, արտաքին թեքման, սե-
ռական-տրական, եղակի (30, 31) :

Շրբանց — Ա. պարզ հոլովման բառ, ներքին թեքման, սեռա-
կան-տրական, յոդնակի (33, 56, 73) :

Տանց — Ա. պարզ հոլովման բառ, ներքին թեքման, սեռական-
տրական, յոդնակի (33, 62, 68) :

Սրտիւ — Ի պարզ հոլովման բառ, արտաքին թեքման, գոր-
ծիական հոլով, եղակի (36) :

Եղբարց — Զարտուղի հոլովման բառ, սեռական-տրական,
յոդնակի (57, 85) :

Փոքունիք — Ու պարզ հոլովման, արտաքին թեքման, ուղղական
հոլով, յոդնակի (63) :

Նոքա — Յուցական դերանուն, ուղղական հոլով, յոդնակի
(67) :

Հաւոց — Ու պարզ հոլովման բառ, արտաքին թեքման, սե-
ռական-տրական, յոդնակի (74) :

Ումեք — Անորոշ դերանուն, տրական հոլով, եղակի, ուղիղ
ձեւն է՝ Ո (115) :

Բարոց — Ու պարզ հոլովման անեղական բառ, արտաքին
թեքման, սեռական-տրական (119) :

Համաստեղութիւնիք (25), լեզու (66), պաշտօնէութիւնիք (84),
ծանօթիք (86), բարեկամիք (135), յանձնարարութիւնիք (136), եւայլին :

2. Ոներ ու դարձուածքներ

«Գոհհ պիտի ըլլա՞ս եթէ թղթէ թեւերուս լրայ առած՝ նետեմ
զիեզ ի քը քել ական պանդխալին տունն (22)» :

«Մօրս՝ որուն գերեզմանին քով վէտ կը խաղայի երբ ի հող դրին զնա եւ մեր տէրտէրն վերջին աղօթքը կը մրմնջէր (33)» :

«Իր հայրը պանդիստութենէ ի տուն դարձին՝ Կարնոյ լեռներուն մէջ առանց գերեզմանի կորսուած է (38)» :

«Մէկը կ'ըսէր թէ բան չըփոէ, միւս մը թէ՝ իր լեզուն չհասնեցուի, եւ այլ ո՛վ՝ թէ ո՞վ է այս խըմպըլը (56)» :

«Եւ այլք բազումք, թողլով իրենց տունն ու բարեկենդանը՝ խանին բարեկենդանը տօնելու կ'երթան (63)» :

«Ո՛վ անցորդք, մաղթեցէ՛ք յերկնաւոր դարձնել զիս առ ծնողս (65–66)» :

«Ո՛չ միայն Պոլսոյ, այլ եւ այդ լերանց ու հովտաց խաներն առ քրքրելու է (66)» :

«Իր տձեւ թոժիւնը, յարալէդ խնամօք, ի յայտ եւ ի կերպարան կը բերէ (74)» :

Գ. ՀԱԶՈՒՏԻՒՅԹ ԳՈՐԾԱԾՈՒԽՈՂ ԲԱՌԵՐ

Կիւրճեանի լեզուին այս հատուածը եւս ունի գործածութեան ընդհանրութիւն։ Արդարեւ, երեւոյթ մը, որ թերեւս բացատրուի դարձեալ՝ հեղինակին բառեր փնտուելու մտմտուքէն, բառեր, որոնք կրնային իր միտք բանին աւելի ճշգրիտ արտայայտել, բովանդակալեց դարձնել։ Վերջապէս՝ բառեր, որոնք առօրեայ խօսակցական թէ զրական լեզուի մէջ կամ չկային, կամ մնացած էին «մութ» անկիւններ։

Անշուշտ, այս հատուածը լեզուին համար խոցելի չէ, տրուած ըլլալով որ հաղուադէպ բառերը բոլորովին «անշարժ» կամ «մեռեալ» չեն։ Անոնցմէ ոմանք, յետ յաճախակի գործածութեան, կրնան իրենց աշխուժութիւնը վերագտնել ու մտնել շրջանառութեան մէջ։ Սակայն, եթէ նման բառերու գործածութիւնը պիտի մնայ լոկ պատահականութեան, կասկած չկայ որ հետզհետէ անոնք եւս ըռնեն հնացած բառերու ճամբան, հետեւաբար՝ իրենք եւս հնանան ամբողջովին։

Կիւրճեան, գիտակից այս իրողութեան, եւ զգալով պահանջը նման բառերու գործածութեան, հետամուտ եղած է զանոնք օդտաղործելու։ Այսպէս՝

«Երէկ Պ. Շաքարեան արտամեսու (նուրբ կեղեւով, բուրումնաւէտէստ հայկական խնձոր, 21) մէկ խնձոր տուաւ ինձ» :

«Նաւազետներն յանձն չեն առնուր այդ անպէտ բեռներն իրենց նաւերու տախտակալարին (տախտակամած, 40) վրայ նետելու» :

«Ծակ ծակ ֆնքնեալ (բղկտել, 68) վերարկուի մը պէս, որուն

տակ մարմինն ու մարմինէն ներս, հոգին վիրաւոր ինկած է սուր սլաքի մը տակ» :

«Բարեմոյն (բարութիւն արտայայտող, 119) ժամանակներու մէջ լաւ բաներ կային» :

«Հրաբերձիկ (հրեղէն, 128) փամփռէշտներ կը պայթէին օդին մէջ» :

«……սպիտակ լուսերու անձրեւ մը թափելով հողմածփիկ⁵ (հովէն ծփացող, 128) Վոսփորին վրայ» :

«Այս ըդակար (տենչալից, 135) հառաջանքները կ'ելնեն կը թափին խաներու մթին կամարներուն տակ» :

«Սառուցիկ (սառած, 135) մարմիններու հետ կ'երթան դէպի Պալռպլը, այդ անկուչտ եւ սովալլուկ վայրն» :

«Առկայծ⁶ (մարելու մօտ եղող, 139) նշոյլ մը կ'արձակէին» :

«……բոլորտիքը կը ցցուին դժնէտեսիլ (դաժան կերպարանք, 141)» :

«Ամէն երանդ դուրս կը ցատքեցնէ հողեկան երեւոյթ մը բալուտ (մշուշապատ, 148)» :

«Ասուած իր պաշտամունքն ունի... բազմապահնջ (խստապահնջ, 148–149) կեանք մը, ցնցուած ու խոնջած, իր սէրերէն մասնիկ մը տուժած չէ» :

«Կը մօտենայ, եւ ընդ խաղ, ձեռքը դնելով կաչիկ կը ծկալի մը վրայ, զոր մեկնցակի (կանանց հագուստ, 169) պէս հաղած էր մշակը» :

«Կը մէրկացնեն դիապատիկները (դիակը պատողները, 196), եւ... կ'առնեն կը տանին անհարկի տրոփիւնով մը» :

«Ոչնչութիւնը պերճօրէն կը խօսի իր պոռացող ցրտութիւնովը, շոշոնկանի (դեղեցկացնելու ձեւեր, 204) կը վիճուկ» :

Դ. ԳԱԻՆԱԲԱՐԱԲԱՐԱՅԻՆ ԲԱՌԵՐ

Թերեւս Կիւրճեանի լեզուի բառապաշարին մէջ գերակշռող չերտը այս է : Կիւրճեան, որպէս իր ժամանակը ապրող, զգացող ու ձանցող զբող, եւ իր հերոսներուն հետ շատ մօտէն շփուղ ու շաղողող արուեստադէտ, ոչ միայն թափանցած է իր հերոսներուն էու-

5. «Լարմիր, դեղին, ներմակ բդքերէ ձգուած հողմածփիկ (171) լարերու տակ» :

6. «Այս բառերէն՝ աչքերը, առկայծ (142) աչքերը, կը բռնկին կարծես» :

թեան, այլեւ իւրացուցած է անոնց լեզուն։ Եւ ասիկա՝ կատարած է մերթ դիտումնաւոր, մերթ անուղղակիօրէն։

Բառագիտութեան այս հատուածը, որ չունի այնքան ալ գիտական ընդհանրութիւն եւ ծաւալուն գործունէութիւն, այդուհանդերձ, զաւառական կամ դիւզական դրականութիւն մշակելու նախապայմաններէն մէկն է, անշուշտ, եթէ հեղինակը դայն պիտի գործածէ տրամարանական սահմաններու մէջ, ինչպէս նաև՝ տեղին։

Կիւրճեանի դրականութիւնը, որ առաւելաբար հիմնուած է զաւառական դրականութեան պատառիկներու ու դէմքերու վրայ, չէր կրնար խուսափիլ այդ իրողութենէն։ Ի պատի կիւրճեանի, պէտք է ըսել որ անոր լեզուին մէջ գոյութիւն ունեցող զաւառական տարրերը, ըլլան անոնք հեղինակային թէ հերոսներու լեզուին մէջ, չունին չափազանցական բնոյթ, այլ՝ ժուժկալ են եւ զուսպ։

Ահաւասիկ օրինակներ։

«Ասոնց մարերէն (մայր, 36) իւրաքանչիւրն այնպէս կը հաւատայ որ իր տղան Պոլիս հասնի թէ չէ, փարա դրկելու կարող կ'ըլլայ»։

«Այդ է գունաւոր պատկերն, ուր պշուցեալ (ապշեցուցիչ, 58) կը քալեն, բեռներու տակ ծուած»։

«Ուստի կը վախեմ (վախնամ, 82) որ գուցէ օր մը յուսահասութիւնն իր բոլոր ուժովը ծանրանայ խաներու մէջ»։

«Գեղջուկ քահանան քիչ մը բարձրիեկ (հպարտ, 106) կը կենայ»։

«Տէրտէրի դպրոց դացած էր, բառել գիտէր, մանր ու մժուր (մանր, փոքր, 109) դաղափարներ ունէր»։

«Գիրուկ մարդ մը դէմը կ'ելնէ կնատ (կարձ, 116) մօրուք, միջին հասակ պէտքնաւոր վերարկու մը հաղած»։

«Մաղերու փոքրիկ նոյնիկ (փունջ, կտոր, 133) մը աջ կողմը ճակտէն դէպի վար կ'իջնէր»։

«Աշխատելու ալ կարող չեմ առջի (առաջուան, 153) պէս»։

«...եւ յուզեալ՝ կծկծուած կոնծած (գոսացած, 140) երեսներուն վրայ գլորող արցունքի կաթիւները կը չորցնէր»։

«Իր ամենէն գեղեցիկ դարդը կը չինէ հինկեկ (չին, 145) Փէս մը, չգիտեմ ուրտեղէ ձեռք ձուած»։

«Պատէ պատ ափիլուվ (շօպիկել, 150) կ'անցնի գողղոջուն»։

«Մօրը, քուրերուն (քոյրերուն, 57) եւ եղբարց կաթողին սէրն ալ ամէն թղթի մէջ ծրաբուած կու զան տաք տաք ու կը խոռվեն զինք»։

Ե. ՆՈՐԱԿԵՐԸ ԲԱՌԵԲ

Կիւրճեան, ինչոքէս իր սերնդակից գրաղներէն շատեր, եղած է նաև մեր լեզուն հարստացնողներէն։ Թէ եւ ոչ-մեծ քանակութեամբ, բայց, լեզուի օրինաչափութիւններուն յատուկ հետեւողութեամբ, տն կրցած է տասնեակ մը նորակերտ բառեր ներմուծել հայերէն լեզուին մէջ։ Բառեր, որոնք իրապէս որակ ու հմայք կու տան արեւմըտահայ գրական լեզուին։

Տարակոյս չկայ որ այդ բառերէն ոմանք կենսունակ դեր մը չունին ժամանակակից հայերէն լեզուին մէջ, սակայն ատիկա երբեք չի նշանակեր թէ անոնք ոք մը իրաւունք պիտի չունենան ստանալու քաղաքացիութեան իրաւունք։

Ի վերջոյ, նորակերտ բառերու գոյութիւնը լաւագոյն ապացուցն է տուեալ լեզուի մը թարմութեան ու զարգացումին։ Կիւրճեան, որպէս հմուտ լեզուադէտ, լաւագոյնս կը գիտակցէր այդ իրողութեան։ Այսպէս։

«Կը սիրէի մանաւանդ իր թէզկեահին առջեւ մինչ թեւերն հուանի, ջիզերն ուռած, կապուտերանգ (կապտաւուն, 74), կ'երկարէին բազուկներուն վրայ»։

«Աւանդական դէպքեր, որք ուրուատեսիկ (ուրուականի տեսքով, 84) ցնորքներու պէս մտքերու վրայ ցրուած կը մնան»։

«Իտալացի վաշտակ (փոքր զինուորախումբ, 86) մը՝ աւրսարիացի զօրախմբէ մը կը պաշտպուի»։

«Սահելով լոիկ գիշերանիմ (գիշերաշրջիկ, 113) ստուերի մը պէս, կ'երթայ կը նետուի ծառերուն տակ»։

«Գառնուկին ասրանիւր (բրդեզէն, 126) պատմուձանին փակած դժնեկ փուշին պէս, բզիկ բզիկ պիտի ընէր զնա»։

«Նորատի շինուածավետն (կառոյցի պետ, վարպետ, 126) սքանչէլիքներ յօրինել կու տայ»։

«Վարդին զաղտնի կարգադրութեամբը շնորհկուր (շողեմակոյիկ, 127) մը եկած էր ։ նաւամատոյցին քով»։

«Կառքը սլացած էր փայլակընթաց (սրբնթաց, 143)»։

«Իր անաչ (պարկեցտ, 153) ամուսինէն դատ, ո՛չ մէկու աչք ունեցած էր»։

«Կը հըճուեցնէին վարդպէսը, որ կը քեւքուր (թեւեր կ'առնէր, 155) ։ ։ ձերմակ թաթիկներն ու տոտիկները զարնելով տախտակին»։

«Հրամուրուած անոր տիսրաթոյն (մելամաղձոտ, 157) եղանակէն, լնաւանեցած էին վարդան աղբօրս ու իր պատմութիւնը համառոտ ուսած»։

«Իմ հաճոյքներէս մէկն էր տեսնել զինքը չարաթը մի անդամ, լսել իր տխրաբոյը (ամբալի, 157) երդի ու բանը»:

«Ճարտար ձկնորսի մը պէս, իր ցանցակին (ցանցին, 189) մէջ որսալ թարմ, առոյզ ու կորովի մարմինները»:

«Իրենց մատղուկ (մատղաչ, 208) թաթիկներու մէջ առած, — ծանր ծանր դէպի գերեզման քալեր էին»:

**

Կիւրճեան հայ դրականութեան պատմութեան մէջ, անկասկած ունի իր յատուկ տեղը: Իր ստեղծագործական ժառանգը հարուստ չէ, բայց որակաւոր է: Իր ձգած այդ քիչը ժամանակի կարեւոր վկայութիւնն է եւ անփոխարինելի:

Մտահան ընելու չէ որ Կիւրճեան ութսունական թուականներու իրապաշտական շարժումի կերպիցներէն ու հետեւորդներէն եղաւ, արեւմտահայ դրականութիւնն ու լեզուն դնելով ըրջագործային յառաջընթաց ուղիի մը քրայ:

Իր պարզունակ, այլև դիպուկ եւ ինքնատիպ լեզուն կը մնայ արեւմտահայ դրականութեան լաւագոյն նմոյչներէն մէկը:

CERTAIN ELEMENTS OF MELKON GURDJIAN'S LEXICON

BARUYR AGHBASHIAN

(Summary)

Melkon Gurdjian (1859-1915), the well known Armenian short story writer, who was one of the forerunners of provincial literature, equally illustrates himself as one of the reformers of western Armenian literary language.

The article studies Melkon Gurdjian's lexicon, taking into consideration specially the worn out words of his vocabulary and their meaning, old Armenian (grabar) elements, dialectical aspects, rarely used words, and new words coined and constructed by him.